

Ի՞այց կ'երեայ թէ բանն ինչուանն հոս կանկ պիտի չառնու : Վայն Պովէրս աստեղաբաշխը ծանոյց որ և աստեղ Հիդրային, Հասկին, լուսին և Յ աստեղ Հայկայ՝ դիտուած դրից քննութիւնն իրեն ժխտական արդիւնք մը տուեր են, բայց ընդհակառակն Պրոկիոնի ուղիղ ելքն և խոտորմունքն 1750 ամէն մինչև 1860 դիտուած, իրենքանի մը անկանոնութիւններ յայտնեցին, որոնք միայն կը մեկնուէին այս աստեղ ալ ընկեր մը չնորհելով, ինչպէս Ընիկ աստեղ տրուեցաւ :

Վաւցէ ժամանակաւ պիտի գտնուի նաև Պրոկիոնի արբանեակն, ինչպէս Ընիկ աստեղը գտնուեցաւ : Պագայն պիտի տայ այս առաջարկութեանս ալ լուծումն . իսկ ներկայապէս թէ և այս գիւտն իր առաւելութիւնը քիչ մը կորսընցուց երբ գիտցուեցաւ թէ խնդիրն աստեղ մը վրայ է եղեր և ոչ թէ մոլորակի մը, որովհետեւ մէկ մըն ալ աւեցաւ արդէն ըստ բաւականին մեծ թիւը կրկնակ աստեղաց, 'ի վերայ այսր ամենայնի գիտութիւնը փառաւոր քայլ մըն ալ առաւ . այս կրկնակութիւնն ոչ եթէ դիպուածով կամ տեսաբանական զօրաւոր գործեաց օգնականութեամբը գտնելով, ինչպէս առաջներն, այլ մըտաց խորին աշխատութեամբն : Ուրեմն ասիկայ ալ այնպիսի գիւտ մըն է որ մեծ պատիւ կը բերէ մարդկեղէն մատաց, հաւասար Պիոսիդոն մոլորակին գիւտին, որ Ուրանոսի ընթացից շիփոթմանց քըննութեանն արդիւնքն է, և կը ցուցընէ թէ որչափ ալ արուեստը կատարելագործէ դիտողութեան միջոցները, մարդուս միտքը միշտ քայլ մը առաջ կ'անցնի քան զզօրաւորագոյն գործիս աստեղաբաշխութեան :

Բարելացոց պետորքեան կառավարութիւնը, սովորութիւնքն ու կրօնքը:

Պորեստանեայց և Վաղգէա-Վարելացոց պետութեանց ինչպէս ձեւանալուն վրայ ամենեին ծանօթու-

թիւն չկայ : Խակզբան թագաւորին իշխանութիւնը բացարձակ էր . և թագաւորն թագաւորաց՝ ինչպէս որ կոչուած է, պալատին մէջ կը նստէր, որ միանգամայն միջնաբերդ էր և Պատմակ'ը կ'ըսուէր : Հոն բազմութիւն պատականաց կը գտնուէին թագաւորին քով, որոնց մէջ կարգով առաջին էին ներքինիք . ներքինապետը ընդհանուր հակողութիւն կ'ընէր բոլոր արքունեաց մէջ ապրովներուն վրայ . պատերազմի մէջ թագաւորին հետ կ'ըլլար, ինչպէս նաև քրմապետը և բոլոր արքունիքը, միանգամայն և կանայք : Ընդունեաց մեծամեծ իշխանաւորներէն կը սեպուէին նաև պալատին վերակացուն և պահապանապետը : Պաշտօնէից ժողովք մը՝ որուն մէջն էին հաւանականաբար այս անձինքն ալ, կ'ուղղէր տէրութեան կառավարութիւնը : Ծխագաւորը մը տրնջենաւոր նախագահ էր այս ժողովքին . ետեւէն կու գային դասակարգութեամբ թագաւորին երկրորդը, երրորդը, և այլն :

Պետութիւնը գաւառ գաւառ կամ այլ և այլ նախարարութիւն բաժնուած էր, յորս կը հրամայէին քաղաքաբետք և իշխանք, որ իրենց պատուանուններուն, աստիճանացն ու պաշտօնիցն համատ կը զանազաննեին ըստ կարգի իրարմէ, որոնք նաև երբեմն երկու իշխանութիւն՝ այսինքն զինուորականնութեամբ մէկէն կ'ունենային :

Վախարարաց գլխաւոր պարտքերէն մէկն էր հարկահանութիւն ընելուակ կամ բնական բերք առնելու ուսկից նախ իրենց ալ մաս կը հանէին : Ուեծ դատաւոր մը և ընդհանրական հոգաբարձու մը առընթերակայ էր քովերնին . ասոնցմէ ետեւ կային բազմութիւն մը դատաւորաց և ստորակարգեալ պաշտօնէից, որոնք գաւառաց այլ և այլ մանր բաժանմունքներուն մէջ ցըուած էին : Վայս դասակարգութեանէս ստորին՝ կար տեղական գործակալ մ'ալ, որ չեր կրնար բան մը գործել առանց հաւանութեան ժողովքի մը,



Թագաւոր Աստրեալեայց :

որուն ինքը նախագահ կը բազմէր : Ի՞այց հանդերձ այսու ամենայնիւ բացարձակ ինքնիշխանութեան ողին ամենեին ուրիշ տեղ այնպէս յայտնի չը ըլլար , ինչպէս յանցանաց կամ եղեռան մը դատաստանին մէջ : Համառօտ էր այս դատաստանս , բայց տան ջանքը ամենախիստ :

Իաբելոնի մէջ կար նաև դաս մը քրմերու , Վաղդէացիք անուանակոչեալք , որ մեծ ազգեցութիւն ունէին տէրութեան կառավարութեան վրայ : Վաղդէացիք , կ'ըսէ Դիոդոր Աիկիլացին , Իաբելացոց հին նախնիքն էն , և տէրութեան մէջ նոյն կարգն ունին , ինչ որ Եզդիակտացոց մէջ քուրմերը : Իրենց աստուածոցը պաշտօնեայ իարգեալ ըլլալով , բոլոր կեսնքերնին

փիլիսոփայական խնդիրներու վրայ մըտածելով կ'անցընէին և աստղագիտութեան մէջ մեծ համբաւ հանեցին : Ամանաւրապէս ըզձութեան (science divinatoire) կը զբաղին , և ապագային վրայ նախագուշակութիւններ կ'ընէն . կը ջանան իսափանել զշարն՝ և բարին տնօրիննել սրբագործութեամբ , զոհագործութեամբ և կախարդութեամբ : Ուրշնոց թռիչէն ապագայն գուշակելու արուեստին մէջ շատ վարժ էն . երազներ ու հրաշքներ կը մեկնէն . նաև շատ փորձ ըլլալով զոհից փորստիքները զննելու ստուգապէս ճշմարիտը գտնելու համար ժամանակնին կ'անցընէն : Ի՞այց այս ամէն գիտութիւնները նոյն կերպով չեն սորվիր՝ ինչ որ Յունաստան . Վաղդէա-

յւոց գիտութիւնը ցեղային աւանդութիւն մ'է . որդի մը որ հօրմէն այս աւանդս կը ժառանգէ , ազատ է ամենայն հասարակաց պաշտօնէ : Իսկ իրենց դաստիարակ և ուսուցիչ ծնողքնին ունենալը՝ կրկին մասամբ շահաւոր է տղոց . նախ՝ որ առանց բացառութեան ամենայն ինչ կը սորվին , և երկրորդ՝ աւելի հաւաքք կ'ընծայեն իրենց վարժապետաց խօսքին : Ի մանկութենէ աշխատութեան վարժելով՝ մեծ յառաջադիմութիւն կ'ընեն աստեղագիտութեան մէջ , դիւրաւ սորվելով այն հասակին մէջ և միանգամայն երկար ժամանակ կը թուելով : Ի՞աղդէացիք ուսման մէջ նոյն կէտին վրայ մնարով , անփոփոխ իրենց աւանդութիւնը իրարու կը հաղորդէն . ընդհակառակն Յօյնք՝ միայն իրենց շահը մը տաձելով միշտ նորանոր հերձուածներ կը ստեղծեն , ամենակարեւոր վարդապետութեանց մէջ մէկմէկու դէմ կը հակառակին , և կը շփոթեն իրենց աշակերտաց միտքը , որոնք անդադար անստուգութեան մէջ տատամնեալ , վերջապէս հոն կը համնին որ բանի մը չեն հաւատար , : (Պարք . Բ . Գլ . Իթ .)

Ուկապէտ ըստ Դիոդորի՝ Ի՞աղդէացւոց դասը ժառանգական էր , յորում գիտութիւնք , իրաւունք և իշխանութիւն որդուց որդի կ'անցնէին , բայց կ'երեխ թէ օտարք ալ մէջերնին կը նային մտնել , երբ 'ի մանկութենէ կարեւոր կը թութիւնն առած ըլլային : Դանիելի և իրեն ընկերաց դէպքը բաւական հաւաստիք մ'է ըսածներնուս : Ի գլուխ քահանայական դասակարգութեան կար մեծ բապսի կամ մողպետ մը , ինչպէս որ յիշուած է Դանիելի և Երեմիայի մէջ՝ որ միշտ կ'ընկերէր թագաւորին , նոյն իսկ պատերազմի մէջ , և խորհրդոց մէջ մեծ իշխանութիւն ունէր ուրիշներուն վրայ : Այսպէս աշակարուալաբարայ մահուընէն վերջը Ի՞աղդէացւոց գլխաւորը տնօրինեց և կարգաւորեց ամենայն ինչ մինչև Իարուգողնոսորայ գալուստը :

Ըստ Դանիելի զրոց աշխաւասիկ ա-

սոնք էին Վաղդէացւոց յատուկ պատօննելը , որոնք անշուշտ այլ և այլ զասերու բաժնուած էին և զանազան աստիճաններ ունէին դասակարգութեան մէջ : Լային նախ սրբազան դրպիրք , թարգմանիցք գրոց , թարգմանք աստեղաց , մողք կամ անոնք որ մոգութեան բառական ձևերը կը հնչէին երգմնեցուցիչք կամ անոնք որ իշխանութիւն ունէին երգմնեցուցանելու զշար ոգիս : Այս ըղձական գիտութեամբ մեծ ազգեցութիւն ունէին Վաղդէացիք և տէր էին իւրաքանչիւրոց ձակատագրին : Իրենց օրացոյց ներուն մէջ՝ որոնց գործածութիւնը թերես իրենց ժամանակէն կը սկսի . կը նշանակիէին ինչ որ այսօրուան օրս մեր ժողովրդական օրացոյցները կը ծանուցանեն , այսինքն է՝ բարեխառնութեան այլայլութիւնները , բնական յեղափոխութիւններն և պատմական մեծամեծ դէպքեր : Վաղդէացիք միայն Բարելոն շէին բնակեր , այլ բոլոր Բարելաստանի մէջ ցրուած էին , և այլ և այլ տեղ աւելի կամ նուազ ծաղկեալ վարժոյներ ունէին , և ըստ Ստրաբոնի ամենէն անուանի վարժոյներէն մէկն էր Պորսիթեբայինը :

Վաղդէացիք իրենց անամպ երկընքին տակ քաղաքական , ուսումնական և կրօնական ոգուով՝ յարաժամ աստղերը զիտելու զբաղեալ էին . և եթէ գատենք այն գիտողութիւններէն որ Ալլիսթենէս Բարելոնէն Դիմատութելի խաւրեց , որոնք Վցելքուանդրէն 1903 տարի առաջ եղած էին . Վաղդէացիք մեզմէ 4000 տարի առաջ գիտողութիւնները ըրած են : Պատերու իմացեր էին լուսնոյ ամսական ու օրական շարժմունքը , որուն շրջանը եղաւ իրենց համար սկիզբն չափելոց զժամանակ . նաև 223 լուսնոյ ամիսներուն (լուսական) շրջանն իմանալով , կրցան լուսնոյ խաւարմունքներն ալ նախագուշակել : Ամենէն հին հաշուեալ լուսնոյ խաւարումն իրենցն է . 721 տարինախ քան զՄիտուա , մարտի 10th : Այց ոչ նոյնպէս քաջ զըտ .

նուելով արեւու խաւարմունքներն հաշուելու որ աւելի գժուարին և, չեին կրնար, կ'ըսէ Դիտոդոր, նախագուշակել զանոնք: Դիշերահաւասարի և արեադարձի կետերը սահմանելով գտեր եին քիչ շատ ուղիղ տարին իր ըրս եղանակներովը, և ծիր խաւարմանը 12 հաւասար մաս բաժնած էին, որով կրցան շինել այն աստեղաբաշխական և խորհրդական կամնար որ զոդիտկոս կը կոչուի, անշուշտ Ի դարուն մէջ զլտեալ՝ նախ քան զի՞րիստոս:

Հաքելացիք՝ ինչպէս ամէն ուրիշ արևելեան ժողովրդով, ունէին իրենց աստուածոյն առասպելեալ հանձարեղ ծննդաբանութիւնը, որուն միայն Ի աղդէացիք կրնային խորհրդագծած ըլլալու ու սորվիլ. յորում կը բովանդակուէր բոլոր աշխարհիս պատմութիւնն և հետղէտե կազմութիւնը: Ի ախ քան զարարչագործութիւն եղած ամէն տիեզերական զօրութիւններն՝ ըստ իրենց ընդհանուր կարգով ծննդեամբ իրար մէ կը յառաջագային, և սկսեալ ձուկն () աննէս շաստուծմէն կը հասնէին ինչպան Ի էլ, որ կարգաւորեց զաշխարհ և մարդկային ընկերութիւնը, ստեղծեց իր արիւնէն զմարդիկ և կենդանիները, կարգաւորեց երկնքին երեսը աստղերուն ըրջանը, ինչպէս նաև աշխարհքիս վրայ ալ օրէնքներ սահմանեց որով մարդիկ կը կառավարուին. հիմնեց զի՞աբէլ կամ Ի աքելոնը, և կատարելով իր գործողութիւններն երկնքին ու երկրիս վրայ՝ աներևութացաւ:

Այս նախնական մտածութիւններէն աստեղագիտութեան վրայ հիմնեալ վարդապետութիւն մը դուրս ելաւ: Լրինային երեցիթք սեպուեցան պատճառ ամենայն երկրիս վրայ հանդիպեալ պատահարաց: Ի ըստ և լուսնոյ ըրջանը, աստեղաց ելքն ու մուտքը սորվեցացին իրենց աւուրց, ամառ, եղանակաց և տարեաց փոփոխութիւնները, երկրագործական աշխատութեանց կարգն ու կամնոնը և քաղաքական կենաց զբաղմունքները: Ի ստեղաց շարժմանը մէջ, իրենց դրից այլ և այլ

պարագաներուն մէջ, անսաց իրարուեարեւու և լուսնոյ հետ ունեցած վերաբերութեանցը մէջ կարդացին մարդկային ձակտնիքը և պատմութեան հանդիպելիքները: Ը փոթեցին իրենց հին կարծիքներն այս սործանութեանց հետ, աստեղաց մէջ զրին իրենց աստուածներն, և բոլորովին աստեղական կրօնք մը հաստատեցին: “Ի ստեղքը ըստ Քաղդէացոյ, կ'ըսէ Դիտոդոր Սիկիլիացին, մեծ աղդեցութիւն ունին մարդուս ծննդեանը վրայ և կ'որոշեն իրենց բարի կամ չարբաղդը: Ութնողորտին մէջ հանդիպեալ փոփոխութիւնքն այլ և այլ նըշաններ են երջանկութեան կամ դրժբաղդութեան գաւառաց և աղքաց, ինչպէս նաև թագաւորաց և առանձին անհատից համար: Ի յապէս ուրեմն աստեղքը աստուածոց կամաց թագամանքն են, կամ լաւ ևս ասել, սահմանիք բախտի:::

Այս աստեղաց մէջէն աւելի երեելն և աղդուն, այն որ կ'ընթանայ ՚ի բարձունս երկնից, անուանակոչեցաւ Ն կամ Ի էլ. որ նաև սովորական անունն եղաւ թէ արեւու և թէ սեմական ժողովրդոց հին ու գերագոյն աստուծոյն, որ երբեմն զանազանեալ եր այս աստղէն և երբեմն ալ ոչ: Քաղդէացւոց զրութեան ուրիշ մոլորակներն էին Ն րաս, Ի քուսեակ, Փայլածու, Ի ուսնթագ: Ն րատին՝ Ե երկալ կ'ըսէին, Ի քուսեկին՝ Ե մնա, որ Ո. Դրոյ մէջ Ի անէն կ'ըսուի. Փայլածուն՝ Ի աբո կը կոչուէր, որսէն աստեստանեայց շատ անուանց բաղադրութեանց մէջ կը հանդիպինք. Ուտնթագն ալ կ'ըսուէր Ի էլ Ի ադ:

Ուրեւու, լուսնոյ, հինգ մոլորակաց և զանոնք կարգաւորող աստուածութեց հետ աս զրութեանս կարգին մէջ մը տան 12 խորհրդատուք աստուածոց անուանակոչեալքն, որոնց իւրաքանչփուրը տարւոյն մէյմէկ ամնուն կը վերսբերի, և զոդիտակոսին տասուերկունշաններէն մէկուն: Այս գլխաւոր աստուածութիւններին վերջը ունէին բոլորավին

ուսումնական և կրօնական կարգով բաժնուած ուրիշ իշխանութիւններ՝ որոնք իրեւ սկզբնական տարերքն էին՝ Վաղդեացւոց կրօնական պաշտամանը։ Ի՞յս աստեղական համայնաստուածութիւնը ոչ միայն Իսորեստաննեայց տէրութեան մէջ, այլ նաև մերձակայ ուրիշ երկիրներու մէջ ալ տարածուած էր, յորս խորամուխ թափանցեցին Ի՞սորեստաննեայց ազգային կարծիքները։ Ի՞յսպէս ահա, ըստ թագաւորութեանց զրոց, Նրեայք՝ որ այնչափ ստէպ վերաբերութիւն ունեցան պատերազմներով Իսորեստաննեայց հետ, խունկ կը մատուցանէին արեւու, լուսնոյ, զոգիակոսին այլ և այլ նշանակներուն, և բոլոր երկնից աստեղաց։ Դիտենք նաև որ Յուղայի թագաւորները ձիեր զոհեցին արեւու, ըստ նմանութեան ինքնակալաց Իսորեստաննեայց։

Իաբելացւոց կրօնքն որչափ որ ալ մեծաւ մասամբ աստեղաց վրայ կայացած էր՝ բայց բոլորովին ազգային կրօնքն յայնմ չէր։ վասն զի աստեղակ կրօնութեան զրութիւնը շատ հանձարեղ էր, ամփոփ և միանգամայն շատ ազատական՝ որով ռամպին հասարակ պիտոյիցն ու զգալի կրիցը չէր կրնար համապատասխաննել։ Ի՞րգարեւ ամենայնիւ հաւասարի է մեզի որ բնուակրօնութիւնն ալ Իաբելացւոց կրօնքին մէկ մեծ մասը բռնած էր. ինչպէս հըրեից պատմազրաց ըսածներն, հըրեից մարգարէններն, այն մեծ քաղքէն բերուած աւերակներն, զորօրինակ քանդակեալ զլաններն ու քարերը կը վկայեն թէ Իաբելացիք իրենց երկրին մէջ զանազան բազմաթիւ աստուածներ կը պաշտէին։ Ո՞եծ աստուածն և աստուածուհին էին Ի՞ել կամ Իաալ, և Ի՞ելիս կամ Ո՞ելիդգա՝ Յունաց Ի՞րամազդն ու Ի՞ստղիկը։ Իաբելոնի մէջ մասնաւոր մեհեան կար Ի՞ելայ, որ ինչպէս ըսինք Իաբելոնի աշտարակն էր քաղդեացի թագաւորաց կրօնական եռանգեամբն ու մեծափործութեամբը Ճոխացեալ և մեծացեալ։

Ի՞ձանազրութիւններու վրայ կը

յիշատակուին շատ մ' ուրիշ աստուածներ ալ, որոնց գլխաւորներն են () աննէս, Իիսրոգ, Աէն, Կաբո, Ասուր, Կինիթ և այլն։ Իսոնց իւրաքանչիւրն իրեն առանձին յատկութիւնն ունէր որ ամենադժուարին է որոշելը, նյնիսկ հիմա որ ամենամեծ և գործունեայ ձիգն կայ Իսորեստաննեայց հնութեանց վրայ։

Իշրոդոսս որ տեսեր է Ի՞ելայ մենեանը՝ ի հինգերորդ գարու նախ քան զմբիստոս, այս հետեւեալ սասրագութիւնս թօղուցած է մեզի։ “Իանոնաւոր քառակուսի է այն, կըսէ յոյն հետաքնին ճանապարհորդը, և ամէն կողմանէ Զ ասպարէզ է (կամ հազարամեղրով, 0, 27)։ Ի միջին կայ վիթխարի աշտարակ մը, որուն թէ լայնութիւնն և թէ երկայնութիւնն մէյմէկ ասպարէզ է, (հազարամեղրով, 0, 135)։ այս աշտարակին վրայ ուրիշ մը կը բարձրանայ, և այս երկրորդին վրայ դարձեալ ուրիշ մը, և այսպէս հետզէտէ վրայէ վրայ 8 այնպիսի աշտարակներ կան։ Ո երջին աշտարակին մէջ մատուոն մը կայ։ այս մատրանս մէջ ալ յարդարուն անկողին մը, որուն մօտ ուկիէ սեղանատախտակ մը։ Հոս ամենեին արձան չկայ։ ոչ ոք գիշերն հն կ'անցընէ, միայն եթէ յ Ի՞ստուծոյ սահմանեալ տեղացի կին մը ըլլայ։

“ Իաբելոնի այս մեհենին մէջ ուրիշ մատուոն մ'ալ կայ՝ ի ստորև ուր որ ոսկիէ մեծ արձան մը կայ, որ կը ներկայացնէ զմբամազգ բազմեալ՝ ի գահ։ այս արձանին մօտիկ կայ նաև ոսկիէ սեղանատախտակ մը։ մատուեն գուրս ոսկիէ սեղան մը կայ, և ուրիշ ոսկիէ մեծ սեղան մ'ալ որուն վրայ սպանդ կ'ընեն։ և Վաղդեացիք ամէն տարի այս մեծ սեղանսոյս վրայ հազար տաղանդ կշռով խունկ կ'այրեն, ”

Իշրոդոսսի տուած այս մանրամասն տեղեկութիւնները կը հաստատէ Իանիկէլ, և նաև ուրիշ հետաքրքրական ծանօթութիւններ ալ կու տայ Ի՞ելայ պաշտամանը վրայօք։ Իստ սրբազան զրյին, 70 քսւրմբ սովասաւորք կային

մեհենին մէջ, և ամէն օր կը մատուցանէին իրենց աստուծոյն 12 արդու (մեծ չափ մը) նաշխէ ցորենոյ, 40 ոչխար և 6 մար գինի: Այս նոյնակէս այս մեհենին մէջ մեծ վիշապ մ'ալ զոր Շաբելացիք կը պաշտէին, և Դանիէլ անձամբ թագաւորին աշքին առջև ըսպաննեց:

“Այսպիսի պաշտամունք մը հարկաւ զղուանք և սոսկումն կը զարթուցանէին ծշմարիան Աստուծոյ պաշտօնէից պրտին մէջ. ասոր համար էին այն ահաւոր յանդիմանութիւնքն ամենայն կրոց դէմ. ասոր համար էին իրենց Ճարտասանական հառաջանքներն, որ միանգամյն իրենց բոլորովինն նիւթական պաշտամանցը կենդանի նկարագրութիւնքն են, այն պաշտամանց՝ որ ժողովրդական աւելորդապաշտութեանց յարատե կիրառութիւնն էր ըստ կամաց քահանայական դասուն:

“Այլ . . . առեալ զոսկին կոչկոչեալ, կը գոչէ Շարուք¹, զգլուխո դիցն իւրեանց պասկաք զարդարեն: Այ իցեն ժամանակք, զի քուրմքն նոցա առեալ զոսկին և զարծաթն՝ ոչ միայն յիւրեանց պէտս մաշեն, այլ . . .”

“Այդ և ցուպ ևս եղեալ ’ի ձեռին’ իբրև մարդոց, նստի իբրև իշխան՝ գաւազան ’ի ձեռին’, կամ որպէս դատաւոր աշխարհի միոջ. և բնաւ զայն իսկ՝ որ ’ի նոյն ինքն ’ի զլիսովին մեղանչել մարտնչին (անշուշտ՝ ճառչին, ինչպէս ’ի Ուլիկադա.՝) և քշել ’ի յանձնէ ոչ կարէ: Տապար առ նմին եղեալ, վաղակաւոր յաջոյ ձեռին, և զանձն իւր ’ի գողոց կամ յաւազակաց սահել ոչ կարէ . . .”

“Անուն զտունսն ճրագօք, ապա ինքեանք իսկ յայսմանէ վկայեն՝ եթէ ոչ այնու և ոչ առանց այնր ինչ կարեն տեսանել, և են նոքա իբրև անօթք ընդ ձեղուամբ հարեալ:

“Այլ եթէ ’ի փոր նոցա հայիք, ազգի ազգի սողունք և բոտուք և ցեցք

1. Ըստ Հատինացւոց Բարուքայ մէջն է այս հասուածս. իսկ ըստ մէջ Թուղթ Երեմայէն, ուրի սկզբն ըստ Վուլխանայի Բարուքայ թղթոյն չէ պահին է:

և Ճըճիք ’ի նոյանէ և ’ի հանդերձից նոցա կերակրին, և նոքա ինչ ոչ ըզգան: . . .”

“Կաղմնեցուցանեն զնոսա իբրև ըզգիակունս, և իբրև մեռելոց՝ առաջի գնեն զոհս և զողջակէզս, և կայ առաջի նոցա օրչափ և կայ: Ապա առնուն զնա քուրմքն իւրեանց, յիւրաքանչիւր պէտս մաշեն: Դարձեալ կանայք նոցա առնուն և ապրիստեն զնոսա, և այրւոյն և որբօյն և աղքատին անտի մասն ինչ ոչ հանեն: . . .”

“Դարձեալ յորժամ զատ պատնեն, զերծուն ասնուն զթամբատեակն զոր ուրուք ուրուք արկեալ էր զնոքօք, և բաշխեն կանանց և օրդւոց իւրեանց: . . .”

“Այդ և կանայք նոցա ուխտաւոր լինին, և նստին յանցս Ճանապարհաց: ծիր ածեալ շուրջ զիւրեամբք, և լարս գահակեալ. և ծխեն ’ի վերոյ Ճանապարհացն զթեփ իննկախառն, . . .”

Այս ժողովրդեան զեղծմանքն ու ասլսկանութիւնը երայեցւոց հեղինակները զարմացուց, և նախագուշակեցին Շաբելացւոց սկետութեան, որ արտաքուստ այնպէս զօրաւոր կ'երեալ, անհրաժեշտ կործանումք:

“Այ եղիցի Շաբելովի, կը գոչէ Այսայի, որ փառաւորն կոչի ’ի թագաւորէն քաղցկէացւոց, որպէս կործանեաց Աստուծոծ զլոդամ և զԴամօր: Այ ոչ բնակեցէ յափիտեանս ժամանակաց, և մի մոցեն ’ի նա յաղգս բազումն, և մի ևս անցցեն ընդ նա արսբացիք, և հովիւք մի հանգիցեն ’ի նմա, . . .”

Դրաւցնէ կատարուեցաւ այս դատակնիքս՝ զոր Վաղդէացիք չկրցան երենից երեսին վրայ կարդալ: Շելայ քաղաքը իր մայրաքաղաքութենէն ինկաւ, և անցաւ իրեն փառքն ու պատիւը նորանոր քաղաքաց. և անապատացաւ բոլորովին ու խորին լրութիւն մը տիրեց հոն ուր որ երբեմն անքաւ քաղմութիւն ժողովրդոց կը բնակէին, և թագաւհին Այլեկից և ոչ իբրև անշան աւանն մըն է այսօր, այլ շեղջակոյտ աւերակաց:

Իսկ Բաէլ աստուծոյն իմաստուն քուր մերը ցրուեցան ՚ի Հոյնս, յետոյ ՚ի Հռոմայեցիս, և իրենց անուամբն հոն ալ տարին այն սխալ աստղագիտութիւն որ մինչեւ քրիստոնէութեան ԺԴդ դարն ամենուն մտացը վրայ տիրած էր :

Ի՞ն անթաւ հարստութիւնն ալ որով նախ աշխարհակալութեամբք և վերջը հետզետէ վաճառականութեամբ և ձարտարութեամբ զեղաւ Աաբելոն, պատճառ եղաւ քաղաքականացեալ բրնակչաց զեղիսութեանն ու մեղիութեանը. և մուաւ թուլութիւն մը Աաբելոն, սարդներն՝ որոնք գեղեցիկ կնկանէ աւելի անանկ կին մը կ'ուզեին որ իրենց օժիտ թերէ, ամենէն աւելի անգեղները կ'առնուին, ինչ գնով որ կու տային: Իրաւցնէ քարոզը տեսքովները ծախելին ետքը ամենէն աւելի անգեղեայն կը հանէր կամ հաշմանդամը՝ եթէ գանուէր. ամենացած զին մը կը պահանջէր, և կը հարցընէր թէ ովկ'ուզէ այս պայմանաւ կարգութիւնոր հետ. և դատաստանական վճռով կը սահմանէր զաղջիկը յանձն առնող երիտասարդն. և այսպէս վայելքադէմներն ծախելով եկած ստակը անգեղներն ու հաշմանդամներն ամուսնացներու կը ծառայէր: Հրաման չունէր հայր մը իրենց աղջկանը փեսայ ընտրելու, և աղջիկ գնողները չեին կրնար զայն իրենց տունը տանիլ ինչուան որ երիտասարդը երաշխաւորութիւն չտար ամուսնալու անոր հետ. և երբոր երաշխաւորներ կը գտնէր՝ զանոնք իրեն տունը կը տանէր: Հյուրոր չեին կրնար միաբանիլ, օրէնք եր որ ստակն ետ դարձուի:

“ Այս ամուսնութեան նկատմամբ ունեցած սովորութիւններնէն ետև, իմաստնակոյն է հիւանդաց նկատմամբ ունեցածնին: Արօվկետև ամեննեին բը. ժիշկ չունին, հիւանդնին հասարակաց հրապարակին մէջ կը հանեն. հոն ամենքն հիւանդին կը հանդիպին, և եթէ նոյն հիւանդութիւնը քաշած ըլլան կամ մէկու մը վրայ տեսած ըլլան, կ'օգնէն իրենց խորհրդավն հիւանդին և կը յորդորեն որ ազատելու համար իրենց ըլլածը կամ ինչ որ ուրիշներուն ընելը տեսեր ևն նոյնը ի՞նքն ալ ընէ: Հրաման չկայ նոյնպէս հիւ-

գումար մը կը խոստանային, կը սկսէր պոռալ անոնց որ աւելի իր ուզածին մօ. տիկ կու տային, բայց այն պայմանաւ միայն կը ծախէր որ գնողները կարգուին այն աղջկանց հետ: Հոն ամուսնանալիք հարուստ Բաբելացիները մէկմէկէ աւելի զիները բարձրացնելով գեղեցկագոյնները կը գնէին: Իսկ հասարակ ժողովրդեան մէջէն երիտասարդներն՝ որոնք գեղեցիկ կնկանէ աւելի անանկ կին մը կ'ուզեին որ իրենց օժիտ թերէ, ամենէն աւելի անգեղները կ'առնուին, ինչ գնով որ կու տային: Իրաւցնէ քարոզը տեսքովները ծախելին ետքը ամենէն աւելի անգեղեայն կը հանէր կամ հաշմանդամը՝ եթէ գանուէր. ամենացած զին մը կը պահանջէր, և կը հարցընէր թէ ովկ'ուզէ այս պայմանաւ կարգութիւնոր հետ. և դատաստանական վճռով կը սահմանէր զաղջիկը յանձն առնող երիտասարդն. և այսպէս վայելքադէմներն ծախելով եկած ստակը անգեղներն ու հաշմանդամներն ամուսնացներու կը ծառայէր: Հրաման չունէր հայր մը իրենց աղջկանը փեսայ ընտրելու, և աղջիկ գնողները չեին կրնար զայն իրենց տունը տանիլ ինչուան որ երիտասարդը երաշխաւորութիւն չտար ամուսնալու անոր հետ. և երբոր երաշխաւորներ կը գտնէր՝ զանոնք իրեն տունը կը տանէր: Հյուրոր չեին կրնար միաբանիլ, օրէնք եր որ ստակն ետ դարձուի:

“ Այս ամուսնութեան նկատմամբ ունեցած սովորութիւններնէն ետև, իմաստնակոյն է հիւանդաց նկատմամբ ունեցածնին: Արօվկետև ամեննեին բը. ժիշկ չունին, հիւանդնին հասարակաց հրապարակին մէջ կը հանեն. հոն ամենքն հիւանդին կը հանդիպին, և եթէ նոյն հիւանդութիւնը քաշած ըլլան կամ մէկու մը վրայ տեսած ըլլան, կ'օգնէն իրենց խորհրդավն հիւանդին և կը յորդորեն որ ազատելու համար իրենց ըլլածը կամ ինչ որ ուրիշներուն ընելը տեսեր ևն նոյնը ի՞նքն ալ ընէ: Հրաման չկայ նոյնպէս հիւ-

ւանդի մը քովին անցնիլ առանց ինչ
հիւանդութիւն ունենալն հարցընելու :

Սիստիացի օրիորդը :

(Տես երես 275)

Իրապովիլիայի հեռաւորութեանը մի-
ջոց թիւ . * * * իշխանուհւոյն տնէն խա-
թուն մը տեմնելով որ առտուընէ սկը-
սեալ դեռ չդառնար սիստիացի աղջի-
կը, հարցուց հետը ընկերացող ծառա-
յին և իմացաւ որ Պի. Ա . * * * ին հետ
կառք մտեր էր արքունիք երթալու հա-
մար. ուրեմն Իրապովիլիայի կայսեր
մօրը ներկայանալը ծածուկ չէր մնա-
ցած :

Իրբոր Իրապովիլիա մօտ երեկոյեան
ժամն իննին տուն դարձաւ՝ մէկէն դահ-
լիճը կանչուեցաւ, և այս առաջին ան-
գամն էր. իրեն ընդունած չնորհըը զա-
մենքը թեթև մը վարանեցուց. բարե-
կամներն և որ աւելի զարմանալին է
նոյն իսկ անոնք որ անտարբեր եղած
էին ինչուան այն ատեն, հիմա սաստիկ
կ'ուրախանային իրեն բաղդին վրայ.
ամենուն աշքին զարկաւ իրեն սիրելի
կերպն ու գեղեցիկ աշուըները. իսկ
երբ կայսեր մօրը տուած խոստմունք-
ները պատմեց և իր ունեցած ակնկա-
լութիւնները զհայրը ազատելու հա-
մար՝ տեսան որ շատ բնական ու դիւ-
րին էր: Ինկերութեան մէջէն շատ
անձինքներ վեհանձնութեամբ խօսք
տուին որ բարեխօս և պաշտպան ըլլան
իրեն համար պաշտօնեային առջև. վեր-
ջապէս, առհասարակ ամենուն դէմքին
վրայ հաձութիւն մ' երեցաւ, և խա-
ղացողն իսկ ունեցածները լմբնցնելէն
վերջը յայտնի գութ մը ցուցուց Իրա-
պովիլիայի վրայ, որ քիչ ատենէն իրեն
սենեակը քաշուեցաւ և սկսաւ աղօ-
թել, չնորհակալ ըլլալով Լոտուծոյ ի-
րեն ըրած անակնկալ չնորհացը համար:
Իոյն օրուան մէջ ունեցած բարեթաղ-
դութեանը պատճառաւ երկայն ժա-
մանակ քունը չտարաւ, որ շատ անգամ

հանդիպեր էր իրեն այլ և այլ պատ-
ճառներով:

Եցրկրորդ օրն երբ արթնցաւ և առ-
ջի օրուան անցածներուն յիշատակը
միտքն ինկաւ՝ ուրախալից ձայնով մը
“Լուղեօք սուտ երազ մ' է որ զիս կը
խարէ, ըստ ինքնիրեն. իրաւցնէ ներ-
կայացայ կայսրուհւոյն և ինքն անանկ
քաղցրութեամբ խօսեցաւ իմ հետո,,”

Արտին ուրախութիւնը հետզհետէ
կ'առաւելուր քանի որ իր գաղափար-
ներն քնոյ թմբրութենէն կը պայծա-
ռանային: Ը տապաւ զգեստներն հա-
գուեցաւ, և որպէս զի ապահով ըլլայ
առջի օրուան դէսքին ստոյգ ըլլալուն
վրայ, վազեց մէկէն դարանը բացաւ
ուուն մէջը գրած էր կայսրուհւոյն հրա-
մանաւը ընդունած ստակը:

Վանի մը օրէն կայսրուհի մայրը
թոշակ մը սահմանեց Իրապովիլիայի
համար, և անձամբ ներկայացուց կայ-
սեր և կայսրուհւոյն՝ որ հաձութեամբ
ընդունեցան, և առատաձեռնութեամբ
հինգ հազար բուղլի պարգև տուին, և
հրամայեցին որ Իրապովիլիայի հօրը
քննութիւնը նորէն սկսի:

Իրապովիլիա մեծ գութ ու գորով
մը ազգեց մէկէն Պի. Վ. . * * * ի ներ-
քին գործոց պաշտօնեային սրտին վրայ,
ինչպէս նաև բոլոր իրեն ընտանեացը
վրայ և ամենայն գժուարութի դիւրըն-
ցուց: Լոյս մեծարոյ անձն երկու յատ-
կութիւն ունէր որ շատ քիչ անգամ
պաշտօնատեարց վրայ միացեալ կ'ըլլայ՝
այսինքն է իշխանութիւն և փափաք զու-
րիչներն իրեն պարտական ընելու. և
շատ անգամ այսպիսի ծառայութեամբք
որ սիրելի էր իրեն, ազատեր էր շատ
մը խեղջ ողորմելիներ իրենց թը-
շուառութենէն: Պի. Վ. . * * * բնա-
կան մարդասիրութեամբը սկսաւ իրեն
յանձնուած դատաստանը վերաբննել,
և ալ անկէ վերջը մեր գործունեայ
Իրապովիլիան ամենսին նեղութիւն մը
չկրեց իրեն ապագայ բաղդին համար.
և արքունեաց ծանօթ ըլլալով և պաշ-
տօնէին խնամոցը արժանի ըլլալով զար-
մացմամբ մը քան թէ ուրախութեամբ